

— Եղուկ զիս, որ կը վշտացընեմ զքեզ, ըստ Արքիամ, ես որ քեզի կեանք պիտի սլարդեէի, քանի որ զայն ամենէն մեծ բարիքը կը կարծէի : Իստուած իմ, կը ինեց օրիորդը՝ ձեռուըներն երկինք վերցընելով, ինչու զիս երկրէս վերաւցիր . մանաւանդ թէ ինչու նորէն զիս հոս դարձուցիր, որ իմ սիրելեացս թշուառութեանը պատճառ ըլլամ:

— Արքիամ, ըստ Առուբէն ցաւազին կերպով, դու ինծի կ'ըսես թէ մահը կ'արհամարհէս, մինչդեռ կը նար անիկայ զքեզ նորէն վախցընել . ուրեմն ինչու հիմա չես ուզեր ինծի կենակից ըլլալ: Աիրոյ վրայ կը խօսիս . կ'ըսես թէ զիս կը սիրես . անգութ օրիորդ, ոչ, գերեզմանը ուր իջար՝ սիրտդ սառդարձուցեր է : Եկ, սիրելիդ իմ, եկ, թող որ սիրտդ իմ սրտիս վրայ տաքցընեմ: Չես իմանար, ինչպէս կը բարբախէ, ինչպէս կը բորբոքի : Եւ խեղձ Առուբէնը՝ ի սիրոյ և՝ ի յուսահատութենէ յուզեալ կ'ընդգրկէր զաղջիկը :

Կը շարունակոի:

ՄԱՆՐԱՎԵՊ

Արիական գործք մը :

Խտալիոյ Ատիճէ գետը անդամ մը անանկ բռնութեամբ և ուժով դուրս ողողած էր, որ իրեն ընթացքին մէջ Աերոնայի կամուրջը քակեց ու կործանեց, բաց ՚ի մէջտեղի կամարէն, որուն վրայ տուն մը շինուած կար: Իսոր մէջի բնակած ընտանիքը տեսնելով որ չորս կողմանէ ջուրերու մէջ պաշարուած էին, ձեռուընին բացած՝ լալագին աչուըներով օգնութիւն կը խնդրէին գետափանց վրայ եղողներէն . և աս իրենց սլաղատած ժամանակը՝ հեղեղը կամարը կործանելու վրայ էր: Այս յետին

վտանգին մէջ տեսնելով զասոնք Աբուվերինի կոմնը, հարիւր ոսկւով քսակ մը խոստացաւ որուն որ երթայ նաւակով մը խալսէ ան թշուառները: Ծակակէտ անթիւ բազմութիւն ժողվուած էր հօնտեղը, բայց ոչ ոք կը համարձակէր առաջնետուելու . որովհետեւ վախուար կամ գետին արագընթացութենէն յաղթուելու, և կմ կամարին փլատակներուն տակ ջախջախելու՝ հօն մօտենալու ատեն: Այս վայրկենին գեղացի մը կ'անցնէր ան կողմերէն, որ բանին ինչ ըլլալը չէր գիտեր ամենեւին . Երբոր ասոր իմացուցին ան խեղձերուն վտանգը, ու զիրենք աղատողին խոստացուած վարձքը, ցատքեց մտաւ մէկէն նաւակի մը մէջ, թևերուն ուժովը յաղթեց գետին սաստկութեանը, կայծակի պէս հասաւ գետին մէջտեղը, մօտեցաւ կամարին, սպասեց վարը որ բոլոր աս ընտանիքը՝ հայր, մայր, տըղաքն ու ծերերը չուանի մը վրայէն սահելով՝ նաւակին մէջ իջնան . և երբոր իջան, “ Ո՞ի վհատիք, ահա ամէնքնիդ ալ խալսեցաք,, կանչելով՝ հեռացուց իր թիերովը նաւակը այն տեղէն, ուր ինկաւ կամարը իր բոլոր ծանրութեամբը, ու արիւն քրտինք մտնելով՝ վերջապէս անվնաս հասուց ափունքը այս ընտանիքը: Դափաձայն գովուեցաւ ամենէն առաքինի գեղացին . և Աբովիւրինի կոմնն ալ հանեց քսակն ու ուրախութեամբ կու տար իրեն խոստացած ոսկիները: Բայց գեղացին դարձաւ ըստ իրեն . “ Ես իմ կեանքս ստըկի համար վտանգի մէջ չեմ դներ . իմ ձեռքերուս աշխատութեամբը՝ զիս, իմ կնիկս ու իմ տղաքս կերակրելու չափ կը հասնիմ ես, և թէ որ կ'ուզես ինծի հաձոյական բան մը ընել, տուր ան ստակը այս խեղձընտանիքին, որ ինձմէ աւելի կարօտութիւն ունի անոր,, :

